

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### Ա.Ն.Դ.Բ.Ա.Դ.Ա.ՐՁՈՒՄՆԵՐ

Ամիսներ առաջ, երբ Զաքարիա Պատրիարքի ծննդեան երկունարիւրամշակին առիթով, որ հիմագիրը եղած է Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանին և Ընծայարանին, և Երանաշնորհ Գուրեան Պատրիարքի մահուան յիսնամիակին, որ վերանորոգիչը հանդիսացաւ նոյն Վարժարանին, հրաւիրեցինք ժառանգաւորացի և Ընծայարանի երեց և կրտսեր եղբայրները միասին ըլլալու, յիշեցինք մեր ոսկեշող պատանութիւնը և կրակ երիտասարդութիւնը այս Սուրբ Տանը մէջ։

Աւրախի եմ հոս յայտնելու թէ հրաւիրին եկող եղբայրները, Սփիւրքի բոլոր անկիւններէն, անցեալի մտածումով կազդուրուած և ապազայի զգացումներով զօտեպինդ, վերանորոգեցին իրենց ուկտը ծառայելու Հայ Եկեղեցին և ժողովուրդին։ Միասին անցուցած մեր երկու շաբաթները հոգեոր իրախճանքի օրեր եղան, յառաջանայեաց իրազործումներու և խոսումներու զրաւականներով։

Բոլորն ալ անզամ մը ես համոզուեցան Երուսաղէմի իրականութեան Երուսաղէմը, իրեր հումական մէկ ճիւղը այն ծառին՝ որ Հայաստաննեաց Եկեղեցին է, և որ կը պահէ տակաւին և պիտի պահէ իր տարօրէն ամուր կշիռ, մնալով մեր հանրային կազմակերպութիւններու մէջ ամենէն սերտ և կենդանի կոռուաններէն մէկը։

Հայ Եկեղեցւոյ ամենէն յարգուած, խորարմատ մէկ կերպարանքը սիսալ չէ այսպէս տեսնել Երուսաղէմի գարաւոր Աթոռին և անոր կատարած ու մանաւանդ կատարելիք գերին մէջ։ Անոր սպասը ընող նոր Եկեղեցականութիւնը կը հաւատայ այդ գերին, զայն նկատելով մեր օրերու ամենէն ընդունակ գետինը, մեր ոգեզէն, իմացական, նոյնիսկ ազգային բարձրագոյն ձգտումներուն իրազործման։

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Աթոռը Քրիստոնէական Եկեղեցւոյ առաջին աթոռն է, և շատ վաղնշական օրերէն սկսեալ՝ առարկայ եղած է Հայ ժողովուրդի սիրոյն և նուրիման։ Սակայն առաւելաբար ան կրօնական այն կազմակերպութիւնն է Եղած, որուն բռն կոչումն է Սուրբ Երկրին մէջ ի վաղուց անտի Հայաստաննեաց Եկեղեցւոյ պատկանած սրբավայրերու պահպանութեան գործը։ Այդ նպատակին ուղղուած են և պէտք էին ուղղուի ամէն շանք և մտահոգութիւն, կրօնական նուրիրում, նիւթական զոհողութիւններ, մտաւորական տքնութիւններ և կրթական տաժանքներ։ Ազգային և հոգեոր զինուրութեան այս կարգին գերազանց պարտականութիւնն է Եղած անկորուստ պահել Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդին իրաւունքները, միջազգային քրիստոնէութեան

այս սատանին մէջ, և անոր անունն ու պատիւը պահպանել այն բարձրութեան վրայ, ուր մեր պատուական նախնիք այնքան սքանչելի իմաստութեամբ կրցած են հանել զայն։

Հանապազօրեայ այս մրցակցութեանը մէջ, զիշեր և ցերեկ անդադրում պաշտամունքի և անթարթ հսկողութեան տաժանքը որ գեռ մինչև երեկ կեանքն էր այս Հաստատութեան, արգելք չեն եղած որ ան ըլլայ նաև կրթական վառարան մը՝ բաժնելով այսկերպ ճակտապիրը մեր բոլոր վանքերուն, որոնք ամրոցներ և լուսաւորութեան կեզրոններ եղած են, նշուլելով միշտ իրենց կենդանութեան չողքը մեր դժբախտ օրերու խաւարին վրայ։

Ս. Ցեղեաց մէջ Հայ Եկեղեցւոյ և ժողովուրդի ունեցած ժառանգութիւնը նիւթական փառք մը չէ միայն, հակառակ որ անոր իւրաքանչիւր քարը գարերու ընթացքին մեզի արժած է իր ծանրութեամբ ոսկի Սիսինի բարձունքին թառած Ս. Յակոբեանց մենաստանը Քրիստոնեայ Եկեղեցւոյ տռաջին արոնն է, առաջին պատուանդանը մեր Տիրոջ հոգենոր և աշխարհիկ իշխանութեան։ Արցունքով և արիւնով ուռած և փրփրած դարերու ընթացքին Հայ Եկեղեցւոյ Սաղմական այս Աթոռը մնացած է հաստատուն և անսասան, չնորհիւ իր տիրանուէր և ուխտապահ զաւակներուն։

Ի մտի պէտք ենք ունենալ որ Հայ ժողովուրդը ոչ միայն այսօր, այլ նոյնիսկ անցեալին մէջ չէ ունեցած սրբավայր մը որ կարենար հաւասարի Երրուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքին։ Անոնք որ ծանօթ են այս Հաստատութեան կեանքին և անոր չուրջը եռացող իրադարձութիւններուն, կրնան վկայել թէ հրաշքներու հաւասար ջանքեր ի զործ դրուած են դիմաւորելու աղէններ և դժուարութիւններ, որոնք միշտ անպակաս եղած են միջաղզային կրօնական այս սատանին ներու Արատաւոր հողիններ միայն բամբասանքի և անձիշտ բասրանքներու կ'երկարեն իրենց միտքը, զանազան հաշիւններով, կարծելով թէ կրնան պղտորել հողինիրը։

Միտքը կ'երթայ Երշանկայիշատակ Տ. Թորգոմ Պատրիարքի սիրած «Հայ Երրուսաղէմ» տարապին՝ զոր ան սովոր էր զործածել յաճախ իրեն յատուկ անսուն զգացցումով մը։ Այդ տարապը յանկուցիչ ընող զգացցումին մէջ, այս Հաստատութեան կրօնական դերին և ողիին համաստիճան բաժին ունէին նաև կրթական և աղջային յառաջանայեաց այն իրազործումները՝ որոնք իր մեծ նախորդին օրով սկսած էին արդէն պտղաբերիլ այս Հաստատութեան ծոցին մէջ։

Դուրեան Սրբազնն Հայ Երրուսաղէմի Պատրիարքութիւնը ստանձնած էր կատարելու համար գատրը վրէժինդրութեան մը զործը, ինչպէս ինք սովոր էր ըսել։ Այդ վրէժինդրութիւնը ուրիշ բան չէր բայց եթէ լեցնել տեղը Արմաշի իր մտքի զաւակներուն, որոնք իբրև մեր օրերու Նեսոնցներ, ինկան մեր դատի արիւնուտ ճամրուն վրայ։ Բայտ իրեն, Հայ Երրուսաղէմը լաւագոյնս ծառայած կ'ըլլար աղջին և Եկեղեցիին, եթէ կարենար կրթական բեղուն կեանք մը և իմացական որոշ բարձրութեամբ ճակարդակ մը ստեղծել։ Յիրաւի Սիսինի բարձունքին վրայ կարելի չէր կանչնել աւելի աստուածահանոյ զործ մը՝ քան ինչ որ իմարկեց Ս. Աթոռոյ կրթասէր և ուսումնապեր պետը ։ Նիւթական և բարոյական միջացներ չէին պակսեր Հայ Երրուսաղէմին։ յետոյ՝ հողենոր կեանքի



նուիրումով և նոյն տեսիլքով, հերկի և վարուցանի սրբազն աշխատանքը Հայ երուսաղէմի անդաստանին մէջ։ Այդ իրաւունքով՝ ան կու գար իր վարժապետին կէս ձգած զործը շարունակելու։

Մեծ եկեղեցականի իր կոչումը Ս. Աթոռոյ իր պատրիարքութեան ընթացքին յայտնաբերուեցաւ քանի մը մարզերու վրայ։ Անոնցմէ առաջինն է Ս. Աթոռոյ վարչա-միաբանական և տնտեսական մարզերուն վրայ իր իրազործած բարիքը։ Դուռեւանի մահէն զերծ երուսաղէմի Միաբանութիւնը կ'օժտուէր երիտասարդ հոգևորականներու փաղանդով մը։ Նորի և հինի դիրքերը անխուսափելի կը մնային։ Թորգոմ Պատրիարքը հաւանական այս բացուածքը հակակշաբել կը ջանար զմայլելի Տահովով մը, յորդորման և ամոքման իրեն յատուկ կերպերով, մեծ և սրտառուշ տուն մը նկատելով դարաւոր այս Հաստատութիւնը, հոն ստեղծելու համար, խիստ կարգապահութենէ աւելի, զիտակցութեամբ և վաստանութեամբ ընդդրկուած փոխադարձ միրոյ վիճակ մը։ Դիտենք թէ ուր կ'առաջնորդէ երբեմն հօր մը սէրը, և սակայն զիտենք նոյն ատեն թէ այդ սէրը չի տկարանար խստաշունչ օրէնքներու և գառն կարգապահութեան մը ընձեռելիք հաւանական բարիքներուն առջն։

Դիպուածաւ չէ որ ան Տուն կը կոչէր այս սուրբը յարկը, վասնզի հոս հաւաքուողները զործի կամ շահու հաղորդութեամբ մէկտեղուած չէին, այլ նուիրումի ուխտով գոյաւորուած եղբայրութեամբ մը, որ եկած էր ապրիլ և իրազործել հաւատաբի և սիրոյ կեանքը։ Աստուծոյ փառքը և ազգին սէրը միաձուկելու արքազան վառարանը նկատեց միշտ այս դարաւոր Ժառանգութիւնը։ Եթէ զայն կազմոյ Միաբանութիւնը չկարենար փառաւորել զայն իրրե աստուածպաշտոթեան կայան, ատով կը մթազնէր Աստուծոյ նայուածքը, իսկ եթէ Ջանար զայն վերածել մաքուր և ազնիւ ազգասիրութեան վառարանի, պիտի խոժոուէր ազգին պայծառ ակնկալութիւնը։

Իր օրով, Միոնի տունը, ամբողջ Սփիւռքի հայութեան ակնկալութեան, զորովի ինչպէս հպարտութեան առարկան եղաւ։ Եքեղ նուիրատուութիւններ և իր մեծ անձնաւորութենէն ձգուած այցելութիւններ և անոնց խորունկ տպաւորութիւնը անսոււտ վկաններ են այս վերանորող վիճակին։ Թայց առաւելապէս պարտք է ծանրանալ տնտեսական այն բարենորոգմանց և արմատական կարգադրութեանց վրայ, որոնք մէկ օրէն միւսը պիտի յեղաշրջէին նաև այս Հաստատութեան ելեմտական դիմազիք։

Պատկեր էր իր մէջ սարսափը որ դարերով ճնշած էր այս Հաստատութեան սրտին, և զոր ինք պարտքի վիշապա որակեց։ Զենք մանրամասներ միջոցները զորս ինք որդեղրեց այդ աղէւոր հակակշաբելու համար։ Սարսափի այս զդացման մէջ իր հետ ունէր ան ամրող Միաբանութիւնը, որուն կամտուոր զոհողութիւնը միայն կարելի պիտի ընէր կտրուկ միջոցներու զործադրումը։

Թորգոմ Պատրիարքի առաջին զործերէն մին եղաւ Ժառանգաւորացի և Ընծայարանի ուսումնական ծրագրին վերակագմութիւնը։ Այդ ծրագրին բարւոք իրազործումը ապահովելու համար, Երուսաղէմ կանչեց, իբրև ուսուցիչ, Պր. Նահան Պէրպէրեանի և Պր. Ծականի նման փորձ և մասնագէտ դասախոսներ։ Ընթացք առին գրական և բանախօսական երեկոյթներ, գպրոցին մտաւորական

## **ՎՐՈՂԱՎԱՐՆ**

### ԱՄԱՆՌՈՐ (\*)

Յայնպէս և դռվ յօժամ առնից  
ցել զամենայն երամայիալն ձեզ,  
ասասիլք, բէ ծառայք անդիտակ  
եմ, զոր ինչ պատշաճն առնել՝  
աւարախ (ՆԱՍ. Ժէ. 10):

Երսուա, Հուկոսու Աւեատարանէն առ-  
նըւած գերոյշնեալ համարով, մեղի ցոյց  
կու տայ դերն ու կարեռութիւնը պար-  
տակնութեան գիտակցութեան: Մեծ է  
դերը պարտակնութեան գիտակցութեան՝  
մարդկային գործունէութեանց բարուք  
մատակարարման մէջ: 1981 առառան աե-  
մին կոնգուսծ, չկայ աւելի պատշաճ յօր-  
դոր մարդ արարածին՝ քան հետամտութը  
իր պարտականութիւններուն անթերի կո-  
տարման: Մարդու արժանիքը կը կոյտա-

(\*) Քարոզ՝ խօսուած Ս. Յակովեանց Մայր Տա-  
նեարի քննէն, նոր Տարուան առաօտուն:

նայ իր պարտականութեանց անձնուեր ի-  
րագործման մէջ: Մեզմէ իւրաքանչիւրը  
պարտառորսութիւններ ունի իր անձին,  
անմիջական շրջապատին, համայնքին,  
ազգին և մարդկութեան հանդէպ: Միթէ  
անհատական և ընկերույին կեանքի ժըխ-  
տական երևոյթները արդինքը չե՞ն մեղի  
վստառւած պարտականութեանց նկատ-  
մամը մեր սնուցած անփութութեան, մեր  
ունեցած մակերեսային վերաբերմունքին,  
մեր փաքրիկ եսերուն մէջ մեր լնացու-  
մին: Պարտականութիւնը կ'ընդգրկէ ոզ-  
նիւին և բարիին իմացումը: Անհատէն  
սկսեալ մինչև պետութիւններ Կրէ անձ-  
նութիրաբար կտարէին իրենցմէ ակնկալ-  
ուած պարտականութիւնները, աշխարհ  
պիտի չպարզէր այս տիսուր տեսարանը՝  
որուն ականատես կ'ըլլանք այսօր — պա-  
տերազմեներ, ոճիններ, շնանցործումներ,  
անդրադիտութիւն, անօթութիւն, պա-  
տանգններ, առեանդգումներ, բոլորն ոչ  
արդիւնք՝ եսուկներոն, չհամույ ու ան-  
պարտաճանաչ մարդոց դասին:

Պարտականութիւնը կ'ենթադրէ սի-  
րուլիր կեցուածք, Առանց սիրոյ վարոկիչ  
ոյժին, չենք կընոր մեղի վիճակուած

մթնոլորտը ոգկորով: Ինք ևս կըթական այս զործունէութենէն խանդավառ՝  
ստանձնեց Ընծայորանի եկեղեցաղիտական ուսումներու դասախոսութիւնները՝  
նման իր նախորդին: Իր ամենէն միծ իլձերէն մին էր, որ երուսալէմը զառ-  
նայ մտքի կեղրոն մը:

Մեսրոպ և կիւրեղ Պատրիարքներու շրջանին, սկզբնաւորուած կրօնա-  
կան, կրթական, տնտեսական և ժողովուրդին ծառայութեան համար թափուած  
ջանքերը շարունակուեցան: Հակառակ դժոնդակ հանգամանքներուն և անոնց  
զուզանեռ աղէտներուն, որոնք այս շրջանը կը լցնեն, ուրախ ենք յայտարա-  
րել կարենալու: որ չկասեցաւ ընթացքը հոգեոր և իմացական այն վերածնու-  
թեան՝ զոր Հայ Երուսաղէմի նոր պատմութիւնը Մեծ Պատերազմէն վերջ ար-  
ձանազրեց իր էջերում: Եւ այս՝ չնորհիւ նախ Աստուծոյ եւ յետոյ՝ այդ օրե-  
րու Միաբանութեան:

Եղածք պահել, անոր նկատմամբ սէր և զուրգուրանք տածել, նուազ  
առաքինութիւններ չեն, և զարգացման և յառաջդիմութեան ճամբուն վրայ ի-  
րենց կարեռ նպաստը կը բերեն: Տեղքայլեր կան որոնք յառաջանալու համա-  
զօր են, կը բաւէ որ այդ սպասումները ապազայի յոյսերով և հաւատքով  
պաշտպանուին:

(Հարութակելի՝ 1)

b.